



Պ Ա Զ Ա Ի Ե Յ

Թիւ 14

1890

Մայիս 15

ՄԶԵԱԼ ԱՌԱԿԲ ԼԱՑՈՆԹԵՆԻ

## ՆԱՊԱՍՏԱԿՆ ՈՒ ԿՐԵԱՅՆ

—————•••••—————

Զո՞ւր է վազեն, հարկ է հասնիլ ժամանակին.

Առ այս՝ Կրտեայն ու նապատակն իսկ են վրկայ:

— « Դրաւ բռնենք, բաւ Կրտեայն, թէ մեռաւկայ

« Մինչեւ սա՛ կէտի ես ժենէ շուտ կերպամ կրկին.... : »

— « Եռ՞ւս, յարեց թերեւ կենդանին, իրա՞ն,

« Խե՞նդ ես դու, եւրուկ, պէտք է — պէղ լուծան —

« Չորս կոճի հունիս տալ ժեզ որ՝ ինձ նըման.... : »

— « Խենդ կամ խելօք, ես կը գնեմ զրաւ : »

Այս խօսքին վըրայ, երկուքն ալ փուրով

Տարին տեղ մ' հեռուն դըրին մէկ մէկ իր.

— Ի՞նչ էր զրաւին նիւրն, այդ չէ խնդիր :

Ոչ ալ թէ մրցման դատաւորն էր ո՞վ :

Չորս հայրով հոն հասնիլն ինչ էր հապատակին,

Այն հայլերով զոր կ'առնու եր արագ տայ խոյն

Յորապրեր շանց որք քափառին ուղեկորոյ  
ի զրւ չափեն լիռ, ձոր ու դաւս, ու վաստակին:  
Ունէր նա՝ խոս հարակերու ալ ժամանակ,

Նոյնպէս ննջերու, եւ միանգամայն  
կրսելու հովումն սուլումն հեզրւնակ.  
Ռւսի եւ բռղուց որ խեղմուկ կրեայն  
Շարժի, տատանի, առնի, նանապարհ  
Ու դանդաղախայլ շտայլ:.... յամրաբա՛ր:  
Նապատակն, ինքնի, անարգէր այս մրցումն ու մարտ  
Եւ կը ծիծաղէ՛ր գրաւին վլրայ,  
Խորհի թէ իրեն մի պատոյ է պարս  
Ռւս մեկնիլ, ռւսի դիմամբ կ'երերայ,  
Խոս բաղէ աս անդ, հանգչի դէն ու դէս  
Գրաւին որո՞ն հոգ. — Սասկայն վերջապէս

Հաւուելով թէ միւսն էր խիս մօս որու տելույն  
Նեսի մը պէս սըլացաւ եւ, ռումամբ մ'արագ,  
Խսկոյն հասաւ հոն, սրբայէն յառաջագոյն,  
Եւ դառնալով, հարցուց, « Հիմայ համեզուեցա՞մ »

— Քեզ պէս, կրեա՛յ, մինչ զրւ նզնի մարդի հասարակ,  
Արուեսագէտն, ռումամբ մ'եւ եր յանդուզն ու բազ  
Միւս, այո՛, մի՛ւս կ'անցնի յառաջ:

ՕԹԵԼԻՒՆ 701.

Թարգմ.

Ա Լ Փ Ա Ս Լ Ա Ն

### ՄԱՄՐԱՊԱՏ ՎԱՐԴԻ

Հրեշտակն, որ մեզ համար ծաղկանց  
միշտ խնամք կը տանի և որ, գիշեր  
ատեն կենդանարար ցօղը կը սփռէ նո-  
ցա վրայ, գարնան օր մը կը ննջէր  
վարդենեաց թուփի մը հովանւոյն ներ-  
քեւ :

Ժպտելով արթնցաւ նա ու ըստու .  
« Ո՛վ սիրելագոյն որդեակու, չնորհա-  
կալ եմ քո քաղցր բռւրումէն ու հիւր-  
ընկալ հովանիէն: Եթէ ունիս բաղձանք  
մը, ըսէ, պատրաստ եմ գոհացնել զայն:

— Պէնէ զիս նոր հրապուրով մը ,  
պատասխանեց վարդենեաց ուղին:

Եւ հրեշտակը վարդարեց ծաղկանց

Ժագուհին մամուռէ սլարդ մի պատկով:  
Վերջինն, գեղեցկագոյն վարդը խոնար-  
հեցաւ իւր պարզ վարդուց մէջ չնոր-  
հագեղ:

Ո՛վ սիրուն, գեռատի կոյս, ի բաց  
վանէ սնոտի զարդերն ու շողշողուն ա-  
կունքն և հետեւալ լեր մեր բնու-  
թեան օրինաց :

Թարգ.

Ա Ս Պ Ի Հ Պ Ա Ն

### Վ Ա Ր Դ Ե Բ Ի

Մենաւոր ադարակ մը բնակող ագո-  
րակալան մը, մարտ ամսուան մէջ քա-  
ղաք գացեր էր, հետը վարդենի մը բե-

րելով՝ ստարտէզը տնկեց։ իւր աղջիկը փոքրիկ նուարդուհի, որ բնաւ վարդենի տեսած չէր, ըստ իւր հօր։

« Հայրիկ, ի՞նչ կ'ընէք, ի՞նչ լսելք է որ այս չորցած ու փշտ տունկը այս գեղեցիկ ածուին մէջ կը տնկէք։ ի՞նչ անշնորհ զարդ այդ փուշերը մեր պարտիզին գեղեցկութիւնը պիտի աւրեն։ »

— Քիչ մը համբերէ զաւակս։ այդ փուշերը այնպիսի գեղեցիկ ծաղիկներ յառաջ պիտի բերեն, որոց նմանը երբէք չես տեսած։

Նուարդուհի աստնի հրաշքի մը չէր կրնար հաւատալ և իւր գանգրահեր գլուխը երերցուց տարակուսական ձեռվով մը։

Բայց քիչ ատենէն խնդիրը փոխուեցաւ։ Փշտ տունկը սկսաւ ծլիլ և մութկանանչ տերեւներ տալ։ Սպա փոքրիկ կոկոններ բուսան ճիւղերուն վրայ և երթալով խոչորցան։ Վերջապէս նորդիկներուն, կալաչներուն և տիանջուկներու ծաղկելէն վերջը վարդին կոկոնները բացուեցան և տունկը շատ մը ծաղիկներով ծածկուեցաւ, որոց սքանչէլի ծիրանի գոյնը գիտելով և ախորժհոտը ծծելով՝ նուարդուհի չէր կշտանար։

« Որքա՛ն գեղեցիկ են սա վարդերը, կըսէր շարունակ, միւս ծաղիկներէն աղուոր են և մեր պարտէզին ամենէն գեղեցիկ զարդերն են։ »

— Զաւակս, ըստ այն ատեն իւր հայրը։

Հիմայ հասկցա՞ր թէ ի՞նչպէս փուշերու վրայ վարդեր կրնան բուսնիւ։ Իրաւ է թէ ստիլուեցար ամբողջ գարունն սպասել։ բայց հիմայ կրնաս ըմբռոնել թէ՝ ի՞նչ խոր ճշմարտութիւն կայ սա առածին մէջ։ « Սպասելով վարդերը կը բուսնին։ » ինչպէս որ այս

փուշերէն վարդեր կը ծլին նոյնպէս կենաց գժապահեհութիւններն ստէպ ուրախութիւններ կ'արտադրեն մեղ, միայն թէ զանոնք համբերութեամբ պէտք է կրել։ »



ԱՓԻԿԵԱՆ ՑԵՂԵՐ

### Ս Օ Մ Ա Լ Ն Ե Ր Ն

Սօմալի երկիրն Ավրիկէի հիւսիսային արևելեան ծայրը կը գտնուի. անյիշատակ ժամանակներէ ի վեր ծանօթ էր հին Եգիպտացւոց։ Վերջերս Թէրէի նըշանաւորագոյն տաճարաց միոյն մէջ Տիւմիւչէն և Մարիէթ պէջ ճանապարհորդները հիացմում տեսան պատի գեղեցիկ նկարներ յորս Սօմալներն իրենց արդի համազգեստով եկած առաջի Եգիպտացւոց թագուհոյն իրենց անգին նուէրներն կը մասուցանէին։ Այժմ Սօմալներն, մեծաւ մասամբ անդիտանալով իրենց սերնդեան ծագման պատմութիւնը, զանազան կարծիքներ ունին և կ'ըսեն թէ իրենց նախահայրն Մէքբէ ըընակած է։ Սօմալի երկիրն մէջ գանըւած տւերակներէն կարելի եղած չէ հասկնալ նախակին բնիկներն ասորական, Եգիպտական և պարսիկ քաղաքակըթթութեանց որո՞ւն կը վերաբերին, բայց երեւան ելած հնագոյն բազմատեսակ առարկայները ապացոյց մ'են սա՛ ճշմարշտութեան թէ՝ նախակին Սօմալներն ընդերկար յարաբերութեան մէջ մոտած են Արևելից հարուսա և արուեստագէտ ժողովրդոց հետ։ Սօմալի երկիրն բաց աստի թատր մ'եղած է տղետալի տւերմանց և այսոր երկրին այլ և այլ մասնանց մէջ կ'երեւին մահակամբոյր աւերտ-

կաց շեղջեր , որք կործանեալ բուրգեռու , խեցեմորթաց , ձկանց ոսկերաց , նախապատմական դարուց վերաբերող զործիներու , հայծքարի , անագապըզդինձի և երկաթի ճոխ հաւաքածոյ մը են : Զէյլայի մերձակայքը դանուող կերեզմաններն կը յացանեն աւերեալ քա-

առաւել մեծ և նուազ զօրաւոր են քան զնոսա , իրենց հասակին երկար , կեցուածքն տռնական , գոյնն թխագոյն , և գլուխն մարմնոյն հետ համեմատարար փոքր : Իրենց ցեղին մէջ հիւանդ խոս սակաւ կը գանուի , բայց շուտ կը ծերանան : Քանիամեայ տիժ մը քատ ա-



Կին Սօմալի

զաքի մը յիշատակն , Հարրարի երկրէն 200 քիլոմէթր հեսի :

Սօմալներն հասարակաց բնդհանուր նկարագիր մը չունին . ցեղերն իրարմէ չափազանց կը տարբերին . իրենց կեանքին , կլիմային և ազգագրական զարգացման տարբերութեանց տեսակէտով : կը նմանին ֆանքալիքալու ժամանակակիր , որք աւելի թէ՝ Սօմալներն

նամեայ , իսկ քառասնամեայն ծեր կ'երեւի : Կանսյը նշանաւոր են իրենց գեղեցիկ դէմքով , ազնիւ քալուածքով և քաղցր ճայնիւ : Իսկ այժմ այս նկարագրերը մեծ փոփոխութիւն կրած են չնորհիւ այն յարաբերութեանց զորս ունեցած են Սօմալք Պարսկաց և Յունաց հետ : Երկրին հարաւոյին կողմերը կը հանդիպիք Սօմալներու , որք աւելի Ա-



ԱՍՏՎԱԿԱՆ





Two boys sitting on a bench, one looking down at his hands, the other looking towards the camera.

րաբաց կը նմանին իրենց դիմագծերով լինչպէս նաև բարքովն ։ Արևմտեան մասի ժողովուրդք կը զանազանին իրենց դրացիներէն դէմքի լայնութեան և խոշորութեան կողմանէ ։

Սօմալներու լեզուն, այսօր քիչ շատ ճանչցուած է բառագրքերու ։ Քերուկանութեանց և ժողովրդական առածներու շնորհիւ, արաբերէնի ազաւալեալն է ։ Իրենց կրթարանները, իրենց սովորոյթները և բարքերը փոխ առնուած են Արաբներէն ։ մանաւանդ հիւմսացին Սօմալներն, որք խմբովին կը դիմեն ի մզկիթ հնազանդելով Միւէզգինի սրբանուէր ձայնին և արաբացի կրօնաւորք նու իրական երգեր կ'արտասանեն բարձրածայն ։ Բայց այս ժողովուրդն իւր տիտուր հակասատկերն ունի ։ Երկրին ներքնակովմի բնիկները հեռուի քաղաքակրթութեան բարերար ազգեցութենէն, քարերով կը հայհոյեն զիրեարս, կը պաշտեն բարձրաբերձ ծառերը և կը ծած կեն իրենց մազերը կաւի և կիրի խմորով մը՝ պաշտապանելու համար իրենց գլուխին արեգական կիպիչ ձառագայթներէն ։ Իրենց զգեստը չմաշեցնելու համար կը ննջեն՝ դնելով իրենց վիզն փայտէ բարձերու վրայ որոց նմոններն այժմ ձարսնի և Ափրիկէի մէջ կան ։ Սօմալցոց շատերը ծակած են իրենց ականջները, բայց չեն կրեր վղոսկրեայ զարդեր, այլ վկերնէն կը կամեն բուսաէ կամ սամէ գընդիկներ ։ Կանայք, կարմիր շրջազգեստ մը և սպիտակ շղարշ մը հագած, ընդհանրապէս արանցմէ աւելի զորդարեալ են, իգական սեռը կը գործածէ ապարանջան, օղ, մանեակ, զվթոյ, մատանի և այլ կանացի զարդեր ։ Սօմալի երկիրը միշտ պատերազմներու ազգեցութեան ներքեւ մնացած է ։ Բազմա-

թիւ ցեղերու բաժնուած, Սօմալները միշտ իրարու հետ անհաջատ են ։ Պատերազմիին իւր զէնքով դուրս կ'ելնէ ։ սլատիւ մ'է իրենց համար թշնամին սպաննելն և պատերազմիկն յայնժամ կը դնէ իւր սպազւարտին վրայ ջայլամի փետուր մը ։ Առողջ և կորովի ժողովուրդմ'են ։ ծանր ցաւերու գէմ կը դնեն եւ սովորաբար երկար ժամանակ կ'ապրին ։ Սյնալիսի հիւանդութեանց կը տոկան որոց եթէ Եւրոպացի մը ենթակայ ըլլար չէր կրնար ասղաքինիլ ։ Ոչոք երկրին խաղաղութեան ժամանակ գողութիւն կ'ընէ ։ քանդի « Սօմալներն եղբայր են » ։ Ասպատակով են և երբեմն իրենց ծովեզրէն 120 քիլոմէթր կը հեռանան նաւարեկեալները կողոպտելու համար փոթորիկներու ժամանակ ։

Թարգմ.

Մ. Գ. ՄՇՋԵԱՆ

## ԹԻԹԵՄՌՆԻԿՆ

— Տիրան, ըստւ մայրն, գնա սլարտիւ պարտէզին մէջ ։

Ո՛չ, ի՞նչ անոյց բառ կը լսէր Տիրան, պիտի երթար պարտէզին մէջ զբօսնուլ ։

— Շատ աղէկ, մայրիկ, գոչեց ժըպտելով և բանալով պարտէզին դուռն ոստոսելով հեռացաւ կանաչազարդե զեղեցիկ մարդագետաց և թոյր ի թոյր ծաղիկներու շուրջն որոնք գիշերային գուռնէն սթափած խնկահոս բուրմունքներով օդը կը լեցնէին ։

Ամսու էր ։ Արեգակն կիպիչ և շնչասիիւռ կը փայլէր երկնի կոտուտակ կամորին վրայ, աւատւանեան սիւրը կը փչէր զովշունչ և զորաք անխորժ միաձայնութեամբ մը կը ծուռղէին գոգցես խարանել ջանալով սոխակին քաղցրալուր դայլայլն որ սլահ ընդ պահ լը-

սելի կը լինէր , կը կորնչէր , կը բարձրանայր և կը լուէր :

Այսպիսի պայծառ տառաւօտուն , գըրախտային պարտիզի մը մէջ Տիրան ոստոստելով և վաղվզելով կը շրջագայէր Հինգ վեց տարեկան տաղայ մ'էր առ , հարուստ վաճառականի մը միտկ որդին : Աշխայժ և սիրուն էր Տիրան , իւր սեւաթոյր աշերն կը պահուըտէին նրբին թարթիչներուն ներքե վառվուն , իւր բոսորածի շրթներն և իւր վարդակարմիր այտերն անմեղութեան և գեղեցկութեան պատիեր մը կը գծէին , վերջապէս իւր խարտեաշ մազերն օղակ օղակ ոլորուն իւր ուսերուն վրայ կը տարածուէին :

Որքա՛ն զուարթէր Տիրան , այս առաւօտ : Առաջին անգամն էր որ պարտէզ կիջնէր իւր տառապելի հիւանդութենէն ի վեր : Այս՝ միտմանայ հիւանդութիւն մը զինք արգիլած էր զրունելէ , երկու շորաթներ ալ անցուցած էր լաւ ապաքինելու համար , հազիւ և մութ կերպով կը յիշէր Տիրան այն օրերն որոնք երկար տարիներ էին անշուշտ իրեն համար : Երբ անկողնոյն մէջ մերթ ընկողմանած կը գիտէր իրենց ընդարձակ պարտէզն , կը տեսնէր յասմիկն մեխակն , կը աեսնէր նոյնպէս վարդն որոյ տերեւոց վրայ խոլոթեւ թիթեռնիկներ տաւզի մը նման կը թրժուային երբեմն ծաղկանց հպելով , երբեմն հանգչելով և յետոյ յորդանապասոյտ տուրտլով օդոց մէջ : Ո՞չ , որքա՛ն կը բարձար ոյդ թիթեռնիկներէն հատ մը ունենալ հիւանդութեան վայրկեաններուն : Այլ աւա՛զ , անկարելի է այդ , անշուշտ ըստիպեալ էր սպասել այն օրուան ... այն խորհրդալի օրուան յորում պարտիզին մէջ թիթեռնիկ մը պիտի բանէր և զայն պիտի տանէր իւր ընկերաց ցուցունե-

լու ի վարժարան :

Եւ ահա այն վարկեանն եկած էր : Տիրան հազար չարչարանքներէ վերջ այդ առաւօտ յիշելով թիթեռնիկներն պարտիզին մէջ թիթեռնիկ մը տեսնել կը բարձար որոնք կը ննջէին թփոց մէջ :

Տիրան , ուրախ և ժաղառուն , այլ մերթ տիսուր իւր աչքերն ապէին անդին կը պատցունէր թիթեռնիկ մը տեսնելու համար :

Եւ կամաց մը մօտեցաւ մանիշակի մը որ գիշերային զավաւթենէն յափրացեալ գլխիկոր կը ննջէր , ուզեց քաղել զայն հոստաել :

— Մայրի՛կ , գոչեց Տիրան չուարած և սկսաւ ուրախութեան ճիշեր արձակել : Թիթեռնիկ մը դուրս ելած է թլրոյն մէջն , կարմիր , կապոյտ գոյներավ թիթեռնիկ մը :

Եւ ձեռքերն իրար զարնելով սկսաւ միջատին ետեւէն վաղել : Ոչինչ խնայեց , կոխկրտեց յասմիկն , մանիշակն , ամենայն ինչ . կուղէր այն թիթեռնիկն , ահ , այն սիրուն թիթեռնիկն բռնել և իւր ձեռաց մեջ առնելով զոհել զնու : Բայց այս պահուս թիթեռնիկն հատակ կընէր կարծես Տիրանի հետ , մերթ կը մօտենար աղուն , սա բռնելով ձիկ մը կընէր , և ահա թիթեռնիկն կը բարձրանայր , նորէն կը մօտենար , վերջապէս նորէն կը հեռանար :

Անպիտան , գոչեց Տիրան բարկութեամբ . ինչո՞ւ կը փախիս , եկո՞ւր ըզ քեզ ձեռաց մէջ տանում և բոլոր ուժովն վեր ցոտկեց . այս անգամ թիթեռնիկն քիչ մը իւր մատներուն գըլամծ : Էր և վերտանի բարձրացած :

Վայ սատանայ , ըստ Տիրան , նորէ՞ն փախոր : Եւ այս անգամ դիտեց միջատն ի հեռուստ որ մօտակայ վարդի կոկոնի մը վրայ կերթար հանգչելու :

Առանց ձայն հանելու , մօտեցաւ միշտին Տիրան , իւր ձեռքը վերցուց եւ ամբողջութեամբ ծածկեց վարդի կոկոնն և միջատն : Սա այս հարուածին տակ , կիսամեռ բանտարկուած էր վերջապէս Տիրանի փափուկ ձեռաց մէջ՝ որ վարդենայն փշերէն նուազ իմն սկրժած էր արիւնակոս :

Առանց վարանման սկսաւ վազել դէսլ ի տուն , ներս մտաւ Տիրան բաց գըստնէն և ոչ մէկու մը երենալու , մտաւ իւր սենեակն և ձեռքն բանալով տեսաւ թիթեանիկն որ տւաղ , մեռած էր . . . այս , մեռած էր այն սիրուն թիթեանիկն , գետինը նետեց զայն բարկութեամբ . յետոյ սկսաւ սիրոյ արտասուքներ խուժել աչերէն , յօրմէ հետէ սկսաւ տիրօրէն հեծեծել ալուալով :

Մեծ աղմակ մը ելու տանը մէջ , մայրն չուարած վազեց ներս մտաւ իւր սրդույն սենեակն և տեսնելով այս տիսուր կերպարանն :

— Ի՞նչ կայ , Տիրան , ըսէ , ի՞նչ ունիս սարսափած :

Արտասուալից աչօք , Տիրան գարձաւ իւր մօրը և ըսաւ .

— Տէ՛ս , մոյ . . . մայրիկ , թի . . . թիթեունիկս մե . . . մեռաւ :

#### ՈՈՏՈՒՅ ՍԱՄԲԻԵՋՆ

Աշակ , կեկը . փառ . Պալարիոյ



#### ՍՍԳՆ ԻՐԻԵԻ ՀԱՆՈԱՐԻԴ ԹԱԶՈՒՐԻ

Երբ ձեր պարտիզին կամ հաւնային մէջ սագ մը նշմարէք դանդաղ քայլով , երկայն վզով և թոյլ վիճակով , արակոյս չունիմ թէ տիմուր անոսուններէն պիտի նկատէք զայնս : Ձեր համոզումը սիսաւ է . սագերը պարագայներու մէջ այնպիսի գործութիւններէն վերջ , այս աղմանուածակաց գերեզմանատառնը կ'երթար հոն միջաներ և սրգեր փնտուելու համար և արարողութենէն վերջ , իւր տիբունին կ'առաջնորդէր մինչեւ իւր բնակարաննը : Օր մը , գիւղին քահանայն պատուին այցելութեան գնաց . զարմանուք տեսաւ որ աղջիկը միայն ներկայ էր : Հարցուց նմա թէ՝ ի՞նչպէս համարձակած էր տանհձին թողուլիւր մայրն առանց առաջնորդի : « ԱՇ , հայր իմ , պատասխանեց անմեղ աղջիկը . ամենեւին չ'ենք վախնաբ . մայրս տանձին չէ , սագն իւր հետն է »

րելի չէ հաւասառել թէ սագի նման կենդանի մը ապօւշ կրնայ ըլլալ : Սագերուն մէջ ևս կայ մաս մը այն հանձարեղ րընազդումն զոր բնութիւնը ամէն կենդանեաց առատարար պարգևած է : Երկու փոքր պատմութիւն ընելով , կըրնամ ձչգել ինչ որ ըսի :

Սկսվիս մէջ , սագի ձագ մ'այնքան կը սիրէր իւր տէրը որ չէր թողուր զայն . ամեն արեք կը հետեւէր նմա , մնչեւ խկ քաղաքին բազմամբսի վայրերուն մէջ : Օր մը , տէրը փողոցէ մը անցած ժամանակ սափրիչի մը խոնութը մտաւ ած իլուելու համար : Դրանը առջեւ սագը սպասեց : Տէրը իւր սրդու զարդն ընելին վերջ երր գուրս կ'ելնէր՝ զարմանուք տեսաւ զայն և ի միամին վերադարձան իրենց բնակարանը .

Գերմանիս մէջ , կայր պատաւ կին մը ամեն կիրակի գիւղին եկեղեցին կ'երթար : Իւր առաջնորդը պարզ շուն մը չէր , այլ իւր հաւնային սագերէն մին՝ որ պառաւին շրջազգեստէն խածած զայն յեկեղեցի կը քաշէր և կը տանէր : Երբ պատաւը սրբավոյցը կը մտնէր , սագը մերձակաց գերեզմանատառնը կ'երթար հոն միջաներ և սրգեր փնտուելու համար և արարողութենէն վերջ , իւր տիբունին կ'առաջնորդէր մինչեւ իւր բնակարաննը : Օր մը , գիւղին քահանայն պատուին այցելութեան գնաց . զարմանուք տեսաւ որ աղջիկը միայն ներկայ էր : Հարցուց նմա թէ՝ ի՞նչպէս համարձակած էր տանհձին թողուլիւր մայրն առանց առաջնորդի : « ԱՇ , հայր իմ , պատասխանեց անմեղ աղջիկը . ամենեւին չ'ենք վախնաբ . մայրս տանձին չէ , սագն իւր հետն է »



Մ. Գ. ՄՕԶԵԱՆ

ԳԻՏՈՒԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

ԵՌԱ.ԳՈՅՆ Գ.Ա.Ի.Ա.ԹՆ

Եթէ զգուշութեամբ գինին լցունելու վիճիք ջրոյ վերաց , յայտնի է թէ բնականարար պիտի մնայ երեսը . այս մեզ ամենուս քաջածանօթ է , այլ ռաջարկն զոր ունիմք ըսել — առ է , այսինքն , — զինին յատակը պահել և

կ'երկարի , (Պատ . 1) ջրոյ կիսոյն չափ և գինի աւելցուցէք , զոր կանխաւ կարելի եղածին չափ սասով պաղեցուցած ըլլալու էք : Եթէ զգուշութեամբ դործէք , պիտի տեսնէք գինւոյն՝ գաւաթի յատակը խիստ որոշ կարմրագոյն խումը ձեւացունելն : Մեղմով հանեցէք ձագարը և ջրոյ մակերեսին վրայ աւելցուցէք կապուտկէկ հեղուկ մը՝ թեթև քան զջուր , օրինակի համար մելանով



ջուրը վերը , այնպէս զի երկոքին հեղուկք իրարու չխտանուին : Սովորաբար այս տաթիւ կը գործածեն անհաւասար թանձրութեամբ ջուր խրեանց տաքութեան կամ պաղութեան համեմատ :

Գլանաձեւ գուաթի մը մէջ եռ ջուր լեցուցէք և յետոյ ձագարի մը միջոցաւ որոյ ձացը գաւաթին միջեւ յատակը

ներկեալ գինւոյ ոգի (Պատ . 2) : Այսպիսեաւ կապոյտ խաւ մը կը կազմուի ամենուն վրայ և եռագոյն ֆրանսուկան գրոշտկ մը կազմուած կ'ըլլայ . այսու կրնաք լուսոյ օժանդակութեամբ պատուի մը վրայ ձգել գրոշտկին երեք գոյներն :

Մի քանի խօսք եւս արհեստական հորյոնկատմամբ : Եթէ գուաթի մէջ գտնը-

ուած չուրը թողուք որ սլաղի , և կամ գործողութիւնն աւելի արագելու համար եթէ դնէք այս զաւաթն սլաղ ջըրով լի անօթի մը մէջ , յայնժամ պիտի տեսնէք գինուոյն ջրոյ մէջ ելլելը , մէկ զմէկու նման կարմիր նրբաթելքրու ձեւով , (Պատ . 3) և աարբեր հեղուկներու երեսը խառնիլն : Դէսլ վար իջնող կապոյտ սիւներ խառնուելով վեր ենող կարմիր սիւնոց հետ , ձեզ հետաքրքրական տեսարան մը պիտի ներկայեն , այսինքն արհեստական հուրեն ջրոյ զաւաթի մը մէջ :

Հ . Յ . ԳԱՍՏՈՎԵԱՆ

### ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՄԻ ՀՐԱՏ ՄՈԼՈՐԱԿՆ

(Շարունակութիւն նախորդ թիվին)

— « Ո՞րչափ ալյարգանք կը ընէ երկին , արդա՛րւ , կարծես թէ բարեկամներ թողած է այդ թիարանին մէջ : »

Ես բնաւ խօսած չէի . բայց յոյժ ուրոշ լսեցի այս խօսքերն՝ որք իմ մատյին խորհրդածութեանցո պատուխաննել կը թուէին : Հրատի երկու բնակիչներ ինձի կը նոյէին՝ որք իմ միտքս հասկըցած էին , իրենց վեցերրարդ զգայարանքով՝ որուն վրայ ի վերեւ խօսեցանք : Քիչ մը զարմացայ և կը խոստավանիմ թէ իրենց խօսելու եղանակին կարի իմն վշտացայ : « Ինչ որ ալ ըլլայ , ըսի մոռզին , երկիրը կը սիրեմ , իմ հոյրենիքս է այն , և ես հայրենասէր մ'եմ :

Երկու դրացիներս այս տնդամ երկուքը մէկէն խնդացին :

— Այո՛ , կրկնեց անոնցմէ մին , անտկնկալ բարութեամբ մը . դու հայրե-

նասէր մ'ես , կը հասկցուի թէ երկրէն կը գտա » :

Եւ աւելի աարիքուն շարունակեց :

— « Զգեցէք Աստուած սիրէք սահայրենակիցներդ . անոնք այս օրուընէ ոչ տւելի հանձարեղ ոչ նուազ կուրամիտ պիտի ըլլան : Ութուուն հազար տարիէ ի վեր արդէն հոն կը գտնուին . և դուք ինքնին կը խօստովանիք թէ տակաւին կարող չեն խորհելու . . . : Արդարեւ կը զարմանանք ձեր վրայ որ այնքան գորովագութ աչքերով կը նայինք երկրին . մեծ պարզմուութիւն է այդ :

Սիրե՛լի ընթերցալ , երբէք պատահած չե՞ս այնպիսի անձանց՝ որք անդրդուելի հալարատթեամբ մ'օժտուած ըլլալով , անկեղծապէս և հաստատատապէս կը կարծեն թէ ուրիշներէն գերազանց են : Երբ այս խորիստ անձինք իրենցմէ գեր ի վերոյ կարողութեամբ մէկու մ'առջեւ գտնուին չար կ'ըլլան վայրկենապէս և կը դժկամակին . չեն կրնար հանդուրժել այս առաւելութեաննես ալ , քիչ մ'առաջ աղօտ իմն նկարագրած դովաբանութիւններէս վերջը , ինքզինքս երկրացին մարդիկներէն շատ գերազանց կը կարծէի , ըստ որում կը գթայի անոնց վրայ , և անոնց համար լուսպոյն օրեր կը հայցէի . բայց երբ Հրատի այս երկու բնակիչներն նոյն ինքն իմ վրաս գթալու ձեւեր առին և տեսայ թէ անոնք ինձմէ ակներև գերազանցութիւն մ'ունին , պահ մը ես ալ այն անմիտ հալարատներուն նմանեցայ , արիւնս արագ շրջան մ'ըրաւ , եւ գաղղիսկան մնացորդով մը ինքզինքս բռնելով , բերանս բայցը , ըսելու համար ,

— « Բայց , Տեարք , երկրի բնակիչները ձեր կարծածին չափ ապուշ չեն , և գուցէ ձեզմէ տւելի արժէք ունին :

Դժբաղդաբար խօսքս սկսիլ անգամ

չթողուցին, ըստ որում գուշակած էին զայն, մինչդեռ ուղեղիս ծուծին թըրթ և մամիչը կազմուելուն վրայ իր:

— «Ներեցէք իսկոյն ձեզ դիտել տալ որ, ըստ Հրատցիներէն փոքրը, ձեր մոլորակն բացարձակապէս գէշ կազմուած է, գէպէի մը սլատմառաւ որ տեղի ունեցած է գրեթէ տասը միլիոն տարի առաջ: Երկրին կալմութեան նախնական շրջանին մէջն էր տունկերն, և, համալիւ տունկեր կային արդէն. ծովերուն մէջ և եղերքը կը տեսնուէին նախնական կենդանիք, անգլուխ, խուլ, համր և անսեռ թուլամորթներ: Գիտէք թէ չնչառութիւնը բաւական է ծառերուն իրենց կատարեալ սննդեանը համար, և թէ ձեր ամենազօրեղ կազմիները, ամենահոկայ եղենիները, երբէք բան մը կերած չեն՝ որով մեծնալէ ալ գտարած չեն. միմիայն չնչառութեամբ սնանելով: Դժբաղդութիւնն կամ ճակատագիրն ու զսծ է՝ որ այն տաենուան միջավայրէն աւելի թանձր ջրի կաթիլ մը թուլամորթի մը մարմնէն ներս թափանցէ: Թուլամորթն գուցէ ախորժած է այս ջրոյ կաթիլէն՝ որով ծնունդ առած է առաջին մարսողական խողովակը, բոլոր կենդանեաց, և աւելի յետոյ, նայն իսկ մարդկանց վրայ այնքան աղետալի աղդեցութիւն մ'ունենալով: Առաջին սպանիչն թուլամորթն եղաւ՝ որ կերաւ:

«Հոս չեն ուտեր, երբէք կերած չեն, և յաւէտ չպիտի ուտեն: Արարչութիւնը աստիճանաբար, հանգարտարոր ազնուարար զարդացած է, ինչպէս որ սկսած էր: Մարմնային գործարանները կը սնանին, կամ ուրիշ կերպ խօսելով, իրենց մասնիկները կը նորոգեն պարզ չնչառութեամբ մը ձեր երկրային ծառաերուն պէս՝ որոնց մէն մի տերել

փոքրիկ ստամոքս մ'է: Չեր սիրելի հայրենեաց մէջ, առանց սպաննելու օր մը իսկ չէք կրնար ապրիլ: Չեր քով, կենաց օրէնքը մտհու օրէնք է: Հոս ոչ ոք թւուզուն մ'իսկ սպաննելու գտղափարն ունեցած չէ:

«Դուք ամենքնիդ ալ քիչ շատ ըստ պանդագործներ էք: Չեր բողոքներ արիւնազնդ են, և ձեր ստամոքսներ ուտելիքներով խճողուած: Ի՞նչպէս կուզէք՝ որ այսպիսի մարմնային կոչտ գործարաններով, սուրբ, մաքուր, բարձըր, և ո ներեցէք անկեղծութեանս նեթէ լսում թէ, նայն իսկ յատուկ գաղափարներ կարենայիք ունենալ: Այսպիսի մարմնոց մէջ ի՞նչ տեսակ հոգիներ կրնան բնակիլ: Մատածեցէք վայրկեան մը և այսպիսի աշխարհի մը համար, ալ ևս չափազանց իսկալական եղող պատրանքներով ինքզինքնիդ մի խարէք:»

— «Ի՞նչպէս, գոչեցի ընդմիջելով խօսակիցս: չէ՞ք ընդունիր, որ մենք կրնանք յատուկ գաղափարներ ունենալ: Մարդիկը անառնո՞ց աել կը գնէք ուրեմն. Համէրոս, Պղատոն, Պիթիաս, Սէնէկ, Վիրգիլիոս, Տանթէ, Գոլոմառո, Պագօն, Կալիկոս, Բասգալ, Լէօնար, Ռաֆայէլ, Մօղար և այլք երբէք ունեցած չէ՞ն բարձր ներշնչումներ: Մեր մարմնոց համար կոչտ և խոտելի է կը սէք. եթէ տեսնայիք ձեր տոջեւէն անցնիլ, էլքն, Արասիա, Ափօ, Կղէուպատրայ, Լուքրէցիա Պօրճիա, Ագնէս Սօլրէլ, Տիան աը Բուտթիէ, Մարկրիթուր Վալուտ, Թէլիէն, Բէքսամիէ, Ժօրժ և անոնց հրաշագեղ մրցակիցները, գուցէ տարբեր կարծիք պիտի ունենաք: Ա՛հ, սիրելի Հրատցի, իմ կորդիս ներեցէք ինձ ցաւիլ ձեր վրայ՝ որ գուք ալ երկիրը շատ վեր ի վերոյ կը ճանչնաք:»

— « Ահա հոս է որ կը խարուիք . ես  
այն աշխարհին մէջ յիսուն տարի ապ-  
րեցաց : Բաւական կը համարիմ զայդ ,  
և կազմահովեմ զձեզ՝ որ չալ ևս չպիտի  
վերագառնամ հոն : Զեր երկրին մէջ  
ամեն բոն անկերայարան է . մինչեւ ան-  
գամ . . . ձեր գեղահրաշ ըստածները :  
Կը կարծէք թէ երկնից բոլոր երկիրնե-  
րուն վրայ ծաղիկներ միւնոյն կերպով  
ծնունդ կուտան պաղոց . քիչ մը ան-  
հաճոյ չպի՞տի ըլլար այդ : Իմ մասին ,  
ես գարնանածաղիկները և վորդի կո-  
կոնները կը սիրեմ » :

— « Բայց սակայն , պատասխանեցի ,  
Երկրի վրայ մեծ հանճարներ և ճշմոր-  
տապէս հիմանալի արտաքածներ երկեցած  
են : Զե՞նք կրնար յուսալ թէ Փիզի-  
քական և բարոյական գեղեցկութիւնը  
հետպհետէ պիտի կատարելագործուի ,  
ինչպէս որ ելած է ցարդ , և թէ իմա-  
ցական կարողութիւնք տակաւ պիտի  
լուսաւորուին : Մարդիկ իրենց բոլոր  
ժամանակն ուտելով չեն անցուներ հոն ,  
և վերջապէս իրենց նիւթական աշխա-  
տութիւններով հանդերձ , որը մի քանի  
ժամեր ալ մտաւորական վարդացման  
պիտի նուիրեն :

Յայնժամ անշուշտ չպիտի շարունա-  
կեն իրենց պտակերին նման փոքրիկ  
աստուածներ ձեռակերտել , և գուցէ  
պիտի բաւանան իրենց տողայական սահ-  
մանագլուխները , իշխանութիւնն եղ-  
բայրութեան թող տալու համա :

(Նարունակելի)

ՔԱՄԻԼ. ՖԼԱՄԱՐԻՈՆ

Թաւրզ . ի Գաղ.

ՅՈՒՐՈՒԹԻՒՆ Մ. ՊԱՍՄԱՇԵԱՆ

(Մուսրամա Բաւա)

•••••

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ՀԱԽՍԽԱՅԻՆ ԲԵԽԾԻ

## ԵՐԿԻՐ ՓՐԱՆՍՈՒԱ ԺՈԶԵՖԻ

Ա

ԾԱՎ. Ն Ո Ր - Զ Ե Մ Պ Լ Ա Ւ

ԳԼՈՒԽ Զ.

Պատրաստութիւնի մի նոր բեւեռային  
ուղեւորութեան համար . — Առաջին  
արշաւանի բաղխիրով . — Հալ եւ Մայ-  
թինրօֆ կղզիներն . — Թէկիրօֆ հըր-  
ուանդանն . — Բուշի մահն եւ յու-  
ղարկաւորութիւնն :

(Նարունակութիւն 43 թիւէն)

Բալխիրով արշաւանքը լուագոյն մի-  
ջոցն է աշխարհագրապէս ուսումնասի-  
րելու ծայրագոյն հիւսիսի ծանօթ կամ  
անծանօթ երկիրներն :

Զգուշութեան առաջին միջոցն էր նա-  
և ապահով նաւահանգստի մը մէջ գը-  
նել : Սամաննային ճանապարհորդութիւնը  
կատարելէ առաջ զայն լքանելն վտանգ  
կ'սպառանար : Սոյց հետեւելիք ճանա-  
պարհն էր ծավուն սառնապատ եզրերն ,  
ուսկից պէտք չ'էր հեռանալ սառնա-  
կոյսերուն մէջ չմոլորելու համար : Սոյն  
արշաւանց քննադատական վայրկեանն  
սառերուն վրայէն անվտանգ անցնելն  
էր :

Տեսնե՞նք այժմ թէ՝ ի՞նչ կ'ըսէ Բա-  
եէս զնդապետն այս տեսուկ մը շարժ-  
ման առաւելութեանց և անպատե-  
հութեանց վրայ :

« Նմանօրինակ արշաւանց յարմա-  
րագոյն եղանակն կախում ունի երեք  
գլուխոր պարագայներէ , կլիմայն , ճիւ-  
նակոյսն և ճանապարհորդաց բարե-  
խառնութիւնն , և որոյ վրայ հետք-  
հետէ կը կորուսանին ցրաի դիմանալու



Հիւսիսային թեւեռ համբորդելու յատուկ զգես :

յատկութիւնն , ուստի և հարկ է երկարժամանակեայ նառարկութեան մը մէջ ամէն կանխահաս միջոցներ գործածել :

Ամէն պարագայի մէջ բալխիբով ճանապարհորդութեանց համար կարեւոր է ընտրել տարւոյն այն եղանակն յորում ձիւնք կը հանդարախին և կամդեռ չեն սկսած : Նպաստաւորագոյն ժամանակն է աշուն . իսկ մենք մարտ 15 և մայիս 31ի միջև եղած միջոցն ընտրեցինք , աննպաստ և ազետաբեր մեր խորհրդոյն :

« Մեկնման միջոցին , կարեւորագոյն է առնուլ մեծ քանակութեամբ պաշար , որովհետեւ անբնակ և ամայի վայրաց մէջ , որոյ վրայ այժմ կը խօսիմ , երջանկաւէտ հանդիպումներ չեն լինիր և ճանապարհորդք պէտք չէ որ վստահին որորդութեան վրայ : Երբ բալխիբն կորսուի , ամէն ինչ կորսուած կը նըկատուի որովհետև հիւսիսային երկրաց այդ կառքն սահմանափակ պաշար մը միայն կրնայ առնուլ իւր մէջ , ուստի և ճանապարհին վրայ ինչ ինչ կայտանաց մէջ կը հաստատենք պաշարի մը-թերանոցներ , զորո ամենոյն խնամօք կը պահենք ազատ կացուցանելու համար արջերուն յարձակմանէն :

« Խոհեմագոյն միջոցն է թաղել կերակուրներն ձեան մակերեսէն վար 1<sup>1/2</sup> մէթր խորութեան մը մէջ և կամ ահմատչելի ժայռերէ ձեւացած խոռոչի մը մէջ , ուր դոյութիւն չէ ունեցած բնաւ կենդանւոյ մը հետքն :

« Բալխիբներն շանց և մարդոց կը լըծենք : Գալրվ եղնիկներուն , հակառակ այս մասին եղած ճգանց՝ այդ ժառայութիւնը չեն կրնար մատուցանել : Անհընազանդ և ազատամիտ են և դժուարաւ սնուցանելի : Հիւսիսային երկրաց

բնիկներն կրնան իրենց հնազանդեցնել զոյնս , օտարական մը չկրնար յաջողիլ :

« Շուներն առանձինն մէկ տուոր մէջ լաւ ճանապարհի մը վրայ , ծովային 10 մզոն կընթանան , բնականաբար այս արագութիւն կը նուազի , ցորչափ ճանապարհորդութիւնը երկարի :

« Մեկնման միջոցին ամէն մէկ բալխիբին ծանրութիւնն կրնայ ըլլալ 700 քիլօ , ինչ որ կը ներկայացնէ 30-50 առուր պաշար մը , որոյ վրայ որսորդութիւնը խիստ փոքր յաւելում մը կ'ընէ :

« Այսպէս զիւրաւ կարելի է օրը 16 փարսախ ընթանալ և այսպէս 800 փարսախ երկայնութիւն ունեցող ճանապարհ մը 500 փարսախի կրնանք վերածել բալխիբով :

« Ճանապարհորդութեան ժամանակ , պաշտօնակալք գիշերը ձիւնակերտ բընակաբանաց մէջ կամ վրաններու ներքեւ կ'անցնեն , և ըստ կլիմային բամպակէ կամ կտաւէ հանդերձ մը կը հագնին : Սպասաւորք ընդուռձակ պարկի մը մէջ կը ննջեն՝ զէրոյէն վար 25° բարեխառնութեան համար , այդ գիշերոցին ընդունաբանն հաստ կտաւէ կը շինուի . լուագոյն հանդամանքներ կրնայ ունենալ երբ ցուլի մորթէ շինուած լինի :

« Բալխիբին մէջ կը գանուին բաց ի պաշարներէն , հրացան , գնդակ , ընագիտական գործիներ : Ուսանք ճանապարհորդաց իրենց հետ նաև առած են նաւակներ՝ ջուրց վրայ կարենալ ընթանալու համար : Այդ նաւակներն ոչ թէ բարակ մետաղէ կամ վայտէ շինուած են , այլ կաշիէ , քառչուէ կամ կտաւէ : Որպէս զի կարենան ծառայութիւն մը մատուցանել , պէտք է որ լինին մեծ և ընդուռձակ խոչըր՝ ուղեւ որներն իրենց մէջ պարունակելու ասափան , և որչափ ալ թեթեւ եղած լինին , գարձեալբեռ

մ'են բալլսիրին և երբեմն վտանգալից պարագայներու մէջ ճանապարհորդութիւնն անիրականալի կ'ընեն :

« Հանդերձն եւո կարեւոր է : Եւրու պացիք պարախն զգուշանալ Քամչամիքայի բնիկներուն նմանելէ , որք ձմեռնային եղանակին մէջ , թմրեալ կը ննջեն ձեան մէջ , առանց հրոյ՝ և առանց ապաւենի , և կոմ այն Հնդկաց՝ որք աւելի յաղթակազմ՝ քան Սիսկերիոյ « Երկաթէ մարդիկն » բալորովին մերկ կը ննջեն գիշերն : Եւ անտեղի է վկայութեան կոչել Տօքթէօր Արիչարթուրնի պատութիւններն յարս կը տեսնէք թէ՝ հիւսիսային Ամերիկայի ինչ ինչ ժողովրդոց ցեղերն , նմանօրինակ պարտգայից մէջ , ցրտէն պահպանուելու համար , իւրեանց գլուխն և մուգերն ճարագով կը շփեն : Այս յանդգնութիւններն վտանգութեար կրնան ըլլալ , և այս կանխաւ պատրաստութիւնք ցնորսական են : Աւասիկ թէ՝ ի՞նչպէս պէտք է հագութիւն :

« Անհրաժեշտ է ունենալ ոչխարի բրդէ շինուած երկայն հանդերձ մը , որովայնային գօտիով մը , երկու կտաւէ հաստ շապիկներ , երկու անդրավարտիկ չուխայէ գդակ մը , զոյգ մը կօշիկ : Ձեան փոթորկաց ժամանակ , հարկ է զգենուլ մուշտակապտա որտէնիօր մը , երկու զոյգ ձեռնոցներ , և հաստատուն կաշիէ շինուած հողմարդէլ մը՝ դէմքը սառելէ պահպանելու համար : Հողմէն պահպանուելու լաւագոյն միջոցն , առանց նեղելու չնշառութիւնն , կտալ մը դնել բերնին վրայ , և անհրաժեշտ է մօրուսն ածիլել առաջ , որոյ վրայ կրնան ձեան բիւրեղներ կազմուիլ ի վտանգ չնշառութեան :

« Ամէն օր , անկողին մտնելէ՝ , այսինքն հաստրակաց պարկին մէջ պահելէ առաջ գուշլաները կը հանենք և

կուրծքերնուս վրայ կը դնենք զայնս՝ կենդանային ջերմութեամբ չորցնելու համար , և իրրե կօշիկ կը գործ ածենք Ֆլանէլով ծածկուած կտուէ մուշտոկներ , բաւական լայն և հաստատուն : Իսկ կաշիէ կօշիկները բացարձակապէս ոչինչ կարժեն , դիւրաւ կը սառեցնեն , և երբ անգամ մը ոտքէ հանուին , անկարելի է վերստին հագնիլ , սրովհետեւ կարծրացած են ,

« Եռւներն բալլսիրներուն մէջ բաց ողին կրնան ննջել : Մենք մեր կողմանէ փոքր վրան մը հաստատած էինք , որոյ ներքեւ հանգստութիւն կ'առնաւին աւարազդ անասուններն : Չի մունանք խոստովանելու թէ՝ անհրաժեշտ է ի սկզբան շանց սաքերն քալելու վարժեցնել սառերուն վրայ , որովհետեւ երբ անգամ մը այդ թաթերն ցաւ մը ունենան , անկարելի է զայնս բուժել ճանապարհորդութիւններին իւսնանին մէջ : Կը գարմանենք ոմէն վերք ալխօնով , ֆօլլօխոնով և ապա ծածկելով զայն Ֆլանէլի կտորով մը : Երբ անասունը չափազանց աշխատութենչն խոնջեալ երեխ , ուժասպառ և թմրեալ , հարկ է ամենայն զգուշութեամբ ականջներէն կամ պաշէն արիւն առնուլ :

« Առաջին արշաւանքին նպատակն էր ճանաչել մեր գտած երկիրն :

Բաեկա գնդապետն որոշած էր մեկնիլ դէպ յայն բարձր ցամաքն , զոր տեմենէն առաջ նշմարած և կոշած էին Հրուանդան Թէկիրօֆի :

Մ. Գ. Մօքսան

(Շարունակելի)

